

Թիւվանանի, պ. շքեղութիւն. արքայ. puissance, force.

Թիւվան-կեր, պ. շքեղութիւն. արքայ. puissamment riche.

Թիւվան-կերի, պ. շքեղութիւն. արքայ. richesse.

Թիւվէլաթ, յ. արքայ. (պէլա. Թիւվէլէ(թ), Ե. արքայ. տաշիկէ.) Ժողովուրդ. արքայ. 2. (արքայ. էֆսուս.) Ժողովուրդ. արքայ. peine, malheur, fatigue; 2. enchantement.

Թիւրապ, Ե. արքայ. Թիւրպան, Ե. արքայ. Թիւրպէ(թ), յ. արքայ. Ե. արքայ. 2. Ե. արքայ. Ե. արքայ. terre, poussière; 2. terre, sol, terrain.

Թիւրապի(յ), Ե. արքայ. Ե. արքայ. terrestre, de terre.

Թիւրիւնճ, Ե. արքայ. Ե. արքայ. bigarade.

Թիւրիւնճի, Ե. արքայ. (Թիւրիւնճ Ե. արքայ. կիւսէ օլան.) Ե. արքայ. Ե. արքայ. 0-rangé.

Թիւրիւտիւ, Ե. արքայ. Ե. արքայ. bandit.

Թիւրիւտիւլիք, Ե. արքայ. Ե. արքայ. brigandage.

Թիւրլիւ, Ե. արքայ. (նէվ.) Ե. արքայ. 2. (էնվա.) Ե. արքայ. Ե. արքայ. sorte, espèce; 2. divers, différent.

— Թիւրլիւ. Ե. արքայ. Ե. արքայ. Ե. արքայ. Ե. արքայ. de diverses sortes de..., divers, de différentes couleurs.

Հիւ պիւր — (Հիւ պիւր վէճ Հիւ վէ.) Ե. արքայ. Ե. արքայ. en aucune manière ou façon, nullement.

Թիւրլ, պ. Ե. արքայ. 2. Ե. արքայ. Ե. արքայ. aigre, sur; 2. morose, rechigné.

Թիւրլ-Թապ, պ. Ե. արքայ. Ե. արքայ. morose, rechigné.

Թիւրլի, պ. Ե. արքայ. (Ե. արքայ.) Ե. արքայ. Ե. արքայ. confit dans le sel ou le vinaigre; conserves de tous genres confites au vinaigre, destinées à servir de hors-d'oeuvre.

— Գօմապ. Ե. արքայ. Ե. արքայ. Ե. արքայ. confire au sel, au vinaigre.

Լաշանա — սի. Ե. արքայ. Ե. արքայ. Ե. արքայ. choux salés, choucroute.

Խըյար — սի. Ե. արքայ. Ե. արքայ. Ե. արքայ. concombres confits au vinaigre.

Թիւրլ-Սիգաճ, պ. Ե. արքայ. Ե. արքայ. Թիւրլ-Թապ:

Թիւրլ-բու, պ. Ե. արքայ. Ե. արքայ. qui a un visage refrigné, une mine rechignée.

Թիւրու, Ե. արքայ. Թիւրու, Ե. արքայ. Թիւրպէ(թ), Ե. արքայ. tombeau, sépulture, chapelle sépulerale.

Թիւրպէ-տար, պ. Ե. արքայ. Ե. արքայ. Ե. արքայ. gardien d'une chapelle sépulerale.

Թիւրու, Ե. արքայ. Ե. արքայ. Թիւրու, յ. արքայ. Ե. արքայ. bouclier.

Թիւրրէ Հէ(թ), Ե. արքայ. Ե. արքայ. Թիւրրէ Հաթ, յ. արքայ. Ե. արքայ. pa-roles futiles ou vaines.

Թիւրբ, Ե. արքայ. Ե. արքայ. Ե. արքայ. ture.

Թիւրբ-Թապ, պ. Ե. արքայ. Ե. արքայ. Ե. արքայ. Ե. արքայ. aller au pillage; pillage; 2. pillard.

Թիւրբի, Ե. արքայ. Ե. արքայ. chant, chan-son.

Թիւրբիլիք, Ե. արքայ. Ե. արքայ. 2. Ե. արքայ. Ե. արքայ. turquerie, brutali-té, rusticité, rudesse; 2. Tur-kestan ou Touran.

Թիւրբճէ, Ե. արքայ. Ե. արքայ. Ե. արքայ. le ture, la langue turque.

Թիւրբմէն, Ե. արքայ. Ե. արքայ. Թիւրբի-մէ(թ), յ. արքայ. Ե. արքայ. turcoman.

Թիւրբ-սիւվար, պ. Ե. արքայ. Ե. արքայ. ca-valier.

Թիւրֆէ(թ), Ե. արքայ. Ե. արքայ. Ե. արքայ. bien-être, aise, commodi-tés de la vie.

Թիւրէթմէք, Ե. արքայ. Ե. արքայ. Ե. արքայ. épuiser, consommer, em-ployer.

(Սէրմանէի) սապր ու Թիւրբ-միւլի — Ե. արքայ. Ե. արքայ. Ե. արքայ. mettre (la patience) à bout, pousser à bout (la patience de) qn., irriter, impatienter.

Թիւրէնմէք, Ե. արքայ. Ե. արքայ. Ե. արքայ. se consommer, s'épuiser.

Թիւրբիւրմէք, Ե. արքայ. Ե. արքայ. Ե. արքայ. cra-cher.

Եիւզէ — Ե. արքայ. Ե. արքայ. Ե. արքայ. cracher au nez, au visage de qn.

Թիւրբիւրան, Ե. արքայ. Ե. արքայ. Ե. արքայ. cra-choir.

Թիւրբմէ, պ. Ե. արքայ. Ե. արքայ. bouton.